

ԾԻՐ. ԼԱՅՈՆԹԻՆ՝ ՎԵՆԵՏԿՈՅ ՊԱՏՐԻԱՐԻՔԸ

(ԾԵ Ի ՎԻԹԵՐՊՈՅ. 29 ՆՈՅ. 1860 — † ՎԵՆԵՏԻԿ, 9 ՅՈՒԼԻՍ 1935)

ԸՍՈՒՍԾ է թէ՛ ինչպէս մուտքը նոյնպէս մէկ է ելքը ամէնուն համար որ անդարձ կը մեկնին արցունքի այս հովտէն:

Եւ սակայն պէտք է խոստովանիլ թէ բուն այդ ելքին մէջ և անո՞վ է որ կը բացուին յաղթանակի փառաշուք կամարները առաքինիներուն՝ որոնք կ'անմահանան երկու անմահան աշխարհներուն մէջ միանգամայն:

Արդարեւ ընտանեկան ամփոփ շրջանակի մէջ անշուք աշխարհ մտած Պետրոս Լաֆոնթէն մանուկը՝ այնպիսի փառքով մեկնեցաւ այս աշխարհէն որ, պահ մը մտքիս մէջ չքայցաւ մահուան սեւ ու դժխեմ խորհուրդէն ինչ որ ցաւի, անէութեան սուգի ու սարսուռի տպաւորութիւն ունի իր մէջ:

Այն ինչքան բազմութիւն, որքան շարժում, ինչ ելեւել, որպիսի սէր և յուզում, որքան պարզութիւն և պերճութիւն միանգամայն՝ որոնց մէջ կը ցոլար պաշտամունքը երեքհարիւրհազար սրտերու, արցունքը հազարներու որոնք գութ ու բարիք վայելած էին, որբեր որ հայր մը կու լային, բարեպաշտօն հաւատացեալներ՝ որոնք իրենց բարի հովուին կորուստը կ'ողբային:

Ոչ մէկ հրաման, ոչ մէկ հրաւեր, ոչ մէկ շնորհալից ազդ կար եկեղեցական կամ քաղաքական:

Եւ սակայն ոտքի էր, աղօթքի, պաշտամունքի սիրոյ և գործի արցունքով լի ամբողջ գաւառ մը, ամբողջ վենետիկը:

Հովուին հանգչած էր կրապալա լերան ոտքը՝ հոն ուր կեանքերնին տուած էին իտալիոյ զաւակները հայրենիքին փրկութեան: Անկէց սրացաւ բոթը ու ծաւալեցաւ հովտէ հովիտ բոլոր աւաններուն, քաղաքներուն և հոսակ վենետիկոյ՝ ուր անգամ մ'ալ մոնչեց ցաւագին զիցակերտ

քաղաքին սրբազան առիւծը. և աղօթաւոր, ծնրազիր, արցունքոտ՝ սպասեց իր Հովուի վերադարձին...

Յուլիս 11-ին, կէսօրէն վերջ, կրապալա լերան ստորոտը վենետիկոյ կղերանոցի ամարանոցին մէջ ի Fietta հոգեհանգրստեան համառօտ արարողութիւն մը տեղի կ'ունենար. քանի մը եպիսկոպոսներ, բազմութիւն քահանաներու և խուռն ամբոխ մը շրջակայ աւաններէն կ'աղօթէին վսեմ. Ծիր. Պատրիարքին առջեւ՝ որ անդորր կը նիրհէր արդարներու քնով: Սգաւոր բազմութեան մէջ կային Ուխտիս ընդհ. Արքայալը՝ վենետիկէն հոն փութացած ընդհ. Ատենադպրին և ուրիշ հայրերու հետ, ինչպէս նաեւ վանքիս և Մուրատ-Ռափայէլեան վարժարանի աշակերտները՝ մօտակայ ամարանոցներէն եկած:

Քիչ յետոյ կազմուեցաւ 25-30 ինքնաշարժներու սգաւոր թափօրը՝ որ մինչեւ վենետիկոյ մօտերը պաշտօնական բնոյթ չունէր: Ամէն աւան, ամէն քաղաք իր եկեղեցական մարմնով ու հաւատացեալ բազմութեան ներկայացուցիչ խումբով՝ յարգանքի և աղօթքի իր բաժինը կը բերէր թափօրի անցքին:

Երբ վենետիկ հասանք՝ ղրդած էր ամբողջ քաղաքը, քաղաքական ու եկեղեցական իշխանութիւնները յուզումով ողջունեցին մահացած Հովուը: Սա այնպիսի փառահեղ և յաղթական մուտք մը կը գործէր՝ որուն նմանը չէր ունեցած ոչ մէկ վենետիկեան ղուքս իր փառքի օրերուն և ոչ մէկ տիեզերակալ:

Անշունչ զիակը չէր գոր ինկել ու պաշտել կը փութար ամբողջ վենետիկ՝ մէկ սիրտ, մէկ հոգի՝ 300000 ժողովրդով, այլ տեսնելու այն դէմքը ուսկից սէր և շնորհ կաթած էր շարունակ քսան տարի. համ-

բուրելու վերջին անգամ այն ձեռքերը՝ ուսկից այնքան գորով, գութ և զգուանք բխած էր մեծերուն ու փոքրերուն, ու բոլոր թշուառներուն համար: Ամբողջ մեծ ջրանցքը ձեփուած էր ամբոխներով, ամէն քայլ տեղ, ամէն պատուհան, ամէն պատշգամ խճողուած. ու յաղթական անցքին ամէն սիրտ կը տրոփէր, ամէն ծունր կը խոնարհէր և ամէն աջ ինքզինք կը խաչակնքէր, կարծես ըսելով «Օրհնեալ ըլլայ նա որ կու գայ Աստուծոյ անունով». և արդարեւ եթէ ոչ կենդանի՝ բայց կու գար մահացած. չէ՞ որ իր մահամերձ շրթներէն փրթած էր. «Ախ, տարէք զիս վենետիկ. ես հոն կ'ուզեմ մեռնիլ, իմ գաւակներուս մէջ»:

Լուռ ու մահերգակ թափօրը ջրերուն վրայէն ծփուն՝ հասաւ Ս. Մարկոսի հրապարակը: Պետութիւնն իր ցամաքային ու ծովային զունդերով, մայր տաճարն իր ամբողջ եկեղեցական պաշտօնէութեամբ, ամբողջ ամբոխն իր ցաւով ու աղօթքով, ու մեռելական զանգակները սգաւոր քաղաքին այնպիսի համերգ մը կազմած էին որ երեւակայութենէ վեր է անոր պատկերալից նկարագրերը:

Ու կը լսեմ անծայր թափօրին մէջ զօրավարներ ու սպաներ որ վսեմ. հանգուցեալին վրայ կը խորհրդածեն: Մին անշուք դագաղը ցուցնելով կ'ըսէ. «Տեսէք ինչ պարզութիւն». ուրիշ մը միամտօրէն. «Ո՛վ զիտէ ինչէր թողած է». — «Ոչինչ, կը պատասխանէ ուրիշ մը, վասն զի հայրն էր աղքատներուն և որբերուն»: — «Եւ ստուգիւ, կ'աւելցնէ ուրիշ մը, որ մը 80,000 լիբէթ նուէր ընդունած էր. իրիկունը հարիւրորդ մը չէր մնացած քովը. բոլորը՝ աղքատներու, կարօտ քահանաներու և եկեղեցիներու բաշխած էր»: Ուրիշ մ'ալ կը պատմէր թէ ինչպէս հանգուցեալը օր մը կանչելով իր մտերիմ քահանաներէն մին՝ տուած էր անոր իր լանջախաչի ոսկի շղթան որ վաճառէ աղքատաց ողորմութիւն հայթայթելու համար: Երբ քահանան առարկած էր անպատեհութիւնը որ կրնար առաջ գալ, պատասխաններ էր. «Ո՛վ պիտի

կասկածի թէ վենետիկոյ պատրիարքի խաչի շղթան ոսկի չէ եղեր». ու կատարել կու տայ բարեգործական հրամանը:

Չարմանալի չէր ուրեմն որ աղօթքի ու առաքինութեան մարդը պաշտուէր իր հօտէն: Ու նա գնաց, մտաւ սեւեր հագած ոսկի գմբէթներուն տակ՝ ուր հովուած, պատարագած, քարոզած ու հոգիներ դարձուցած էր քսան երկար և տառապալից տարիներ, մանաւանդ մեծ պատերազմի արհաւիրքներուն մէջ:

Պարերու պատմութեան մէջ բացառիկ դէպք մ'էր. ամբողջ զիշերը բաց կը մնար Ս. Մարկոսի տաճարը, որպէս զի ամէն վենետիկցի գար ու համբուրէր իր բարի հովուին աջը... վերջին անգամ՝ սիրով ու արցունքով:

Յաջորդ օրը աղօթքի և խունկի բոյրով, երկոտանեակ մը եպիսկոպոսներու և անթիւ քահանայից, բանակին և ժողովրդեան ծովածաւալ թափօրով կատարուեցաւ արքայաշուք յուղարկաւորութիւնը: Ոսկեղէն գմբէթներն յուզումով լսեցին դամբանականը՝ որ սուրբի մըն էր ու վերջին անգամ արձագանգեցին հրաժեշտի թրթռացումներ, մինչ սրբակենցաղ հայրապետին մարմինը կրկին ողջունելով գեղանի լճակը՝ կ'երթար Լիտոյ կղզին լոյսի և ալիքներու արցունքոտ բեկբեկումներուն վրայէն, դէպի տաճարը նորակերտ զոր յղացած էր հայրապետն ինքը անհուն գործով ու պաշտամունքով առ ամենասուրբ Տիրամայրը՝ վենետիկոյ ճգնաժամի օրերուն, Աւստրիական կայսրութեան ամէնէն արհաւիրաց օղային յարձակումի միջոցին: Պաշտպան Տիրամայրը փրկած էր ամենագեղ վենետիկը. ու ինքը նոյն սիրով ու գործով իր լուսաներով հիմնած էր իր Ուխտական տաճարը ու հիմա անհուն կարօտով կ'երթար հոն, և ինչպէս կտակած էր և պիտի արձանագրուէր իր շիրմին վրայ՝ կ'երթար հանգչելու որդիական մտերմութեամբ իր պաշտած Տիրամօր ոտքերուն ներքեւ՝ անդորր և երջանիկ.

PETRUS CARDINALIS LA FONTAINE
AD PEDES DOMINAE SUAE

ԾԻՐ. ԼԱՅՈՒՆԹԷՆ՝ ՎԵՆԵՏԿՈՅ ՊԱՏՐԻԱՐՔԸ

(ԾԵ Ի ՎԻՅԵՐՊՈՅ. 29 ՆՈՅ. 1860 — † ՎԵՆԵՏԻԿ, 9 ՅՈՒԼԻՍ 1935)

ԸՍՈՒԱԾ է թէ՛ ինչպէս մուտքը նոյնպէս մէկ է ելքը ամէնուն համար որ անզարծ կը մեկնին արցունքի այս հովտէն:

Եւ սակայն պէտք է խոստովանիլ թէ բուն այդ ելքին մէջ և անով է որ կը բացուին յաղթանակի փառաշուք կամարները առաքինիներուն՝ որոնք կ'անմահանան երկու աննման աշխարհներուն մէջ միանգամայն:

Արդարեւ ընտանեկան ամփոփ շրջանակի մէջ անշուք աշխարհ մտած Պետրոս Լաֆոնթէն մանուկը՝ այնպիսի փառքով մեկնեցաւ այս աշխարհէն որ, պահ մը մտքիս մէջ չքացաւ մահուան սեւ ու դժխեմ խորհո՞րդէն ինչ որ ցաւի, անէութեան սուգի ու սարսուռի տպաւորութիւն ունի իր մէջ:

Այն ինչքան բազմութիւն, որքան շարժում, ինչ ելեւել, որպիսի սէր և յուզում, որքան պարզութիւն և պերճութիւն միանգամայն՝ որոնց մէջ կը ցոլար պաշտամունքը երեքհարիւրհազար սրտերու, արցունքը հազարներու որոնք գութ ու բարիք վայելած էին, որբեր որ հայր մը կու լային, բարեպաշտօն հաւատացեալներ՝ որոնք իրենց բարի հովուին կորուստը կ'ողբային:

Ոչ մէկ հրաման, ոչ մէկ հրաւեր, ոչ մէկ շնորհալից ազդ կար եկեղեցական կամ քաղաքական:

Եւ սակայն ոտքի էր, աղօթքի, պաշտամունքի սիրոյ և զորովի արցունքով լի ամբողջ գաւառ մը, ամբողջ Վենետիկը:

Հովիւն հանգչած էր կրապպա լեռան ոտքը՝ հոն ուր կեանքերնին տուած էին իտալիոյ զաւակները հայրենիքին փրկութեան: Անկէց սլացաւ բոթը ու ծաւալեցաւ հովտէ հովիտ բոլոր աւաններուն, քաղաքներուն և հուսկ Վենետիկոյ՝ ուր անգամ մ'ալ մռնչեց ցաւագին զիցակերտ

քաղաքին սրբազան առիւծը. և աղօթաւոր, ծնրաղիր, արցունքոտ՝ սպասեց իր Հովուի վերադարձին...

Յուլիս 11-ին, կէսօրէն վերջ, կրապպա լեռան ստորտը Վենետիկ կղերանոցի ամարանոցին մէջ ի Fietta հոգեհանգրտեան համառօտ արարողութիւն մը տեղի կ'ունենար. քանի մը եպիսկոպոսներ, բազմութիւն քահանաներու և խուռն ամբոխ մը շրջակայ աւաններէն կ'աղօթէին Վսեմ. Ծիր. Պատրիարքին առջեւ՝ որ անդորր կը նիրհէր արդարներու քնով: Սգաւոր բազմութեան մէջ կային Ուխտիս ընդհ. Աբբահայրը՝ Վենետիկէն հոն փութացած ընդհ. Ատենադպրին և ուրիշ հայրերու հետ, ինչպէս նաեւ վանքիս և Մուրատ-Ռափայէլեան վարժարանի աշակերտները՝ մօտակայ ամարանոցներէն եկած:

Քիչ յետոյ կազմուեցաւ 25-30 ինքնաշարժներու սգաւոր թափօրը՝ որ մինչեւ Վենետիկոյ մօտերը պաշտօնական բնոյթ չունէր: Ամէն աւան, ամէն քաղաք իր եկեղեցական մարմնով ու հաւատացեալ բազմութեան ներկայացուցիչ խումբով՝ յարգանքի և աղօթքի իր բաժինը կը բերէր թափօրի անցքին:

Երբ Վենետիկ հասանք՝ զրդած էր ամբողջ քաղաքը, քաղաքական ու եկեղեցական իշխանութիւնները յուզումով ողջունեցին մահացած Հովիւը: Սա այնպիսի փառահեղ և յաղթական մուտք մը կը գործէր՝ որուն նմանը չէր ունեցած ոչ մէկ վենետիկեան դուքս իր փառքի օրերուն և ոչ մէկ տիեզերակալ:

Անշունչ դիակը չէր գոր խնկել ու պաշտել կը փութար ամբողջ Վենետիկ՝ մէկ սիրտ, մէկ հոգի՝ 300000 ժողովրդով, այլ տեսնելու այն դէմքը ուսկից սէր և շնորհ կաթած էր շարունակ քսան տարի. համ-

բուրելու վերջին անգամ այն ձեռքերը՝ ուսկից այնքան գորով, գութ և զգուանք բխած էր մեծերուն ու փոքրերուն, ու բուլոր թշուառներուն համար: Ամբողջ մեծ ջրանցքը ձեփուած էր ամբոխներով, ամէն քայլ տեղ, ամէն պատուհան, ամէն պատշգամ խճողուած. ու յաղթական անցքին ամէն սիրտ կը տրոփէր, ամէն ծուեր կը խոնարհէր և ամէն աջ ինքզինք կը խաչակնքէր, կարծես ըսելով «Օրհնեալ ըլլայ նա որ կու գայ Աստուծոյ անուհով». և արդարեւ եթէ ոչ կենդանի՝ բայց կու գար մահացած. չէ՞ որ իր մահամեծ շրթներէն փրթած էր. «Ախ, տարէք զիս Վենետիկ. ես հոն կ'ուզեմ մեռնիլ, իմ զաւակներուս մէջ»:

Լուռ ու մահերգակ թափօրը ջրերուն վրայէն ծփուն՝ հասաւ Ս. Մարկոսի հրապարակը: Պետութիւնն իր ցամաքային ու ծովային գունդերով, մայր տաճարն իր ամբողջ եկեղեցական պաշտօնէութեամբ, ամբողջ ամբոխն իր ցաւով ու աղօթքով, ու մեռելական զանգակները սգաւոր քաղաքին այնպիսի համբա՞ք մը կազմած էին որ երեւակայութենէ վեր է անոր պատկերալից նկարագիրը:

Ու կը լսեմ անծայր թափօրին մէջ զօրավարներ ու սպաներ որ վսեմ. հանգուցեալին վրայ կը խորհրդածեն: Մին անշուք դագաղը ցուցնելով կ'ըսէ. «Տեսէք ինչ պարզութիւն». ուրիշ մը միամտօրէն. «Ո՛վ գիտէ ինչեր թողած է». — «Ոչինչ, կը պատասխանէ ուրիշ մը, վսեմ զի հայրն էր աղքատներուն և որբերուն»: — «Եւ ստուգիւ, կ'աւելցնէ ուրիշ մը, որ մը 80,000 լըրէթ նուէր ընդունած էր. իրիկունը հարիւրորդ մը չէր մնացած քովը. բոլորը՝ աղքատներու, կարօտ քահանաներու և եկեղեցիներու բաշխած էր»: Ուրիշ մ'ալ կը պատմէր թէ ինչպէս հանգուցեալը օր մը կանչելով իր մտերիմ քահանաներէն մին՝ տուած էր անոր իր լանջախաչի ոսկի շղթան որ վաճառէ աղքատաց ողորմութիւն հայթայթելու համար: Երբ քահանան առարկած էր անպատեհութիւնը որ կրնար առաջ գալ, պատասխաներ էր. «Ո՛վ պիտի

կասկածի թէ Վենետիկոյ պատրիարքի խաչի շղթան ոսկի չէ եղեր». ու կատարել կու տայ բարեգործական հրամանը:

Չարմանալի չէր ուրեմն որ աղօթքի ու առաքինութեան մարդը պաշտուէր իր հօտէն: Ու նա զնաց, մտաւ սեւեր հագած ոսկի գմբէթներուն տակ՝ ուր հովուած, պատարագած, քարոզած ու հոգիներ դարձուցած էր քսան երկար և տառապալից տարիներ, մանաւանդ մեծ պատերազմի արհաւիրքներուն մէջ:

Դարերու պատմութեան մէջ բացառիկ դէպք մ'էր. ամբողջ գիշերը բաց կը մնար Ս. Մարկոսի տաճարը, որպէս զի ամէն Վենետիկեցի գար ու համբուրէր իր բարի հովուին աջը... վերջին անգամ՝ սիրով ու արցունքով:

Յաջորդ օրը աղօթքի և խոնկի բոյրով, երկոտանեակ մը եպիսկոպոսներու և անթիւ քահանայից, բանակին և ժողովրդեան ծովածաւալ թափօրով կատարուեցաւ արքայաշուք յուղարկաւորութիւնը: Ոսկեղէն գմբէթներն յուզումով լսեցին դամբանականը՝ որ սուրբի մըն էր ու վերջին անգամ արձագանգեցին հրաժեշտի թրթռացումներ, մինչ սրբակենցաղ հայրապետին մարմինը կրկին ողջունելով գեղանի լճակը՝ կ'երթար Լիտոյ կղզին լոյսի և ալիքներու արցունքոտ բեկբեկումներուն վրայ յէն, դէպի տաճարը նորակերտ զոր յղացած էր հայրապետն ինքը անհուն զորովով ու պաշտամունքով առ ամենասուրբ Տիրամայրը՝ Վենետիկոյ ճգնաժամի օրերուն: Աւստրիական կայսրութեան ամէնէն արհաւիրից օղային յարձակումի միջոցին: Պաշտպան Տիրամայրը փրկած էր ամենագեղ Վենետիկը. ու ինքը նոյն սիրով ու զորովով իր լուծմանը հիմնած էր իր Ռիտակաւ տաճարը ու հիմա անհուն կարօտով կ'երթար հոն, և ինչպէս կտակած էր և պիտի արձանագրուէր իր շիրմին վրայ՝ կ'երթար հանգչելու որդիական մտերմութեամբ իր պաշտած Տիրամօր ոտքերուն ներքեւ՝ անդորր և երջանիկ.

PETRUS CARDINALIS LA FONTAINE
AD PEDES DOMINAE SUAE

* * *

Փառքով մեկնած, սուրբի մը համբարը իր ետեւը՝ ինչ ունեցած էր այս Հայրապետը Հայութեան համար... — Մեծ սիրտ մը, մեծ սէր մը, անկեղծ ու խորին: Եթէ իր աղքատին վիճակը, իր հօտին անհամար կարօտութիւնները, իր հազարաւոր որբերը որոնց բնակարանն ու հաց տուաւ ամէն օր՝ թոյլ չտուին նիւթապէս բարեբարելու հայերուս, սակայն նա սիրեց որքան կրնար իբրեւ բարեկամ և աղօթեց, օրհնեց ու քաջալերեց շարունակ, ինչպէս կը վկայեն Ուխտիս և Մ. Ռափ. վարժարանին նուիրուած իր կողմէն օրհնութեան և սիրոյ շնորհագիրներն ու պատկերները:

Պէտք էր տեսնել զինքը իր հովուական պաշտօնի առաջին օրերուն իսկ՝ թէ որքան յարգալից էր Ուխտիս և անոր վարիչներուն հանդէպ: Ո՛ր և է յանձնարարական, ո՛ր և է բարեխօսութիւն եկեղեցական կամ քաղաքական բարձրագոյն իշխանութեանց քով՝ սիրով ու փութով կը կատարէր. Ուխտիս վշտերուն և ուրախութեան հաղորդակից՝ գիտէր և կը զգար կարեկցիլ ու ուրախակցիլ ի հարկին:

Միաբանութեանս ժամանակագրութեան մէջ անմոռաց պիտի մնայ իր յատուկ գործի ու յարգանքը հանգ. Կիւրեղեան Արքեպ. Արքայ. Արքայ. մահուան առթիւ: Նա եղբոր մը սիրով՝ վշտահար սրտով մասնակցեցաւ մեր այդ մեծ սուգին. այնպիսի սրտայոյզ դամբանական մ'արտասանելով՝ ուր կը զգացնէր իր եղբայրակցութիւնը Ուխտիս հետ: Կը թողում ըսելու իր խոր պաշտամունքն և զմայլանքը Ուխտիս Հիմնադրին հանդէպ՝ զոր իբրեւ սուրբ մը կը յարգէր, և սերտած անոր զմայլելի վարքը՝ գիտէր ի հարկին զգացնել զայն մեզի՝ որդւոցս, այնքան մխիթարական և խրատուսիչ ձեւերով:

Պէտք էր լսել իր հայրական գործաւոր յորգորները մեր վեներաբան Մուրատ-Ռափայէլեան վարժարանի աշակերտութեան, երբ ամավերջի հանդէսներուն պատիւն և ուրախութիւնը կ'ունենայինք զինքն

իբրեւ նախագահ տեսնելով. այդ առիթներուն էր որ «սիրելի զաւակներս» տիպազտով կը սկսէր ու կը շոյալէր հայրօրէն սէր, գորով, միշտ սրտազին ուղերձ մ'ընելով մեր ազգային ազատութեան, վերելքի և երջանկութեան՝ արցունքի և արիւնի շրջաններէն վերջ: Կը յիշեցնէր անոնց ցեղային մեր ազնիւ արիւնը, կրօնքի և հայրենեաց անվկանդ նահատակներու ժառանգութիւնը, և լաւագոյն ուղին ազնիւ և կրօնասէր հայու կոչման պատրաստուելու մեծն Մխիթարի Հաստատութեան սրբութեան մէջ:

Թէ որքան յուզուած էր մեր ազգային յիշատակով և որքան կը գորովէր մեր նահատակներու որբացած զաւակներով՝ կարելի է նկատել և զգալ հետեւեալ նուագի տողերով՝ որ միակը չէ, և կ'ուզեմ զայն Հեղինակին կտակի մը պէս կրկնել հոս.

ՄԻԽԻԹԱՐԵԱՆ ՀԱՅՐԵՐԷՆ ԽՆԱՄԱՐԿՈՒԱԾ ՀԱՅ ՈՐԲԵՐՈՒՆ

Մոլուցքը կոյր ոչ բարեկամ մէկ ցեղին Արիւն արցունք կը պահանջէ միշտ ձեզմէ, Ոչ մէկ անուշ խօսք, տառապանք, նախատինք Եւ աւերիչ աղաղակ. «Չարկ, ըսպաննէ»:

Չէք գառնուկներ, մինչ խելագար Եւրոպան Ձեր ըսպանդին տեղեկացաւ անտարբեր, Կեանքի, պատուոյ համար, աւաղ, կըռուեցաք, Լեզի բաժակը քամեցիք ցըյատակ:

Բայց բարեգութն Աստուած ըզձեզ կը դիտէր, Լըճակիս մէջ կը պատրաստէր ձեզի տուն՝ Յորմէհետէ ընտրեալ հոգին Մըխիթար

Կը ժողվէ մեր մօտ զաւակներն իր Ազգին: Հնապա, գառներ, մէջն այդ օրհնեալ փարախիդ Քնացէք հանգիստ, լիալուսին է այդտեղ:

1 Օգոստոս 1920 Մեծ գորովակցով Պատրիարք՝ ՊԵՏՐՈՍ ԼԱՅՆՈՒՅԵՆ

Արժանի իր սիրոյն՝ Մխիթարեան Ուխտս ինչպէս անոր կենդանութեան յարգալից և երախտապարտ՝ նոյնպէս մահամերձին, նոյնպէս մահացած անոր մարմնոյն քով հակեց, աղօթեց ու ոսկի գմբէթներէն մին

չեւ յետին քնարանը անբաժան մնաց իր արեւակիցներուն, իր հովուական պաշտօնի գործակիցներուն հետ:

Եւ հիմա երբ շարունակ կը վառին լապտեր ու սիրտ իր դամբանին առջեւ ուխտական տաճարին սրբութեան մէջ, մեր

ալ ծունկերը կը խոնարհին, ու բարեկամի ջերմագին սիրով կը կրկնեն ի խորոց սրտէ.

«Չորսմարտեան քո գրոշակ քոց ևմա, Տէր, և արժանի արս՝ զմա, յունեղև յարկաց քոց ընդ սարքս քո»:

ԽՄԲ.

ՀԱՆԳԻՍՏ ՀՈԳԻՈՅ

ԳԵՐ. ԿԱՐԱՊԵՏ Ծ. Վ. ՊԱՏՈՒ ՀԱՍԵԱՆ ՄԵԾԱԻՈՐ ԶՄՄԱՌԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ

Յուլիս ամսոյ 19-ին երեկոյեան դէմ՝ տառապալից հիւանդութենէ մը վերջ առ Աստուած կը փոխուէր Գեր. Պատուհասեան:

Ծնած էր Մուշ 1878-ի Յունուար 8-ին. եկեղեցական կեանքի կոչումով մտած էր Զմմառեան վանքը և քահանայ ձեռնադրուած 1901-ին: Քսան երկար տարիներ անխոնջ ու եռանդուն աշխատանքով ժողովրդապետական պաշտօններ վարած է Կ. Պոլսոյ մէջ, միանգամայն մեծ գործունէութիւն ցոյց տուած ազգային-եկեղեցական-ինամատարական գործերու մէջ, ինչպէս նաեւ վերջին մեր ազգային ազգայնաբու շրջանին, և շնորհիւ իր անբասիր կենցաղին և նուիրման՝ մեծ ժողովրդակախութիւն շահած:

Զմմառեան Միաբանութիւնն ալ գնահատելով անոր անձն և փայլուն ձիրքերը 1923-ին ընտրեց իբրեւ իրեն ընդհ. Մեծաւոր, պաշտօն մը որուն մէջ վերջնաւորուեցաւ 1931-ին:

Յետ-պատերազմեան դժուար շրջանի մը մէջ իր պաշտօնավարութիւնն իբրեւ մեծաւոր անշուշտ իր մեծ գոհողութիւններն ունեցած է, և որոնց համար երախտապարտ միաբանութիւնը կը սգայ իր մեծաւորի վաղաժամ մահուան վրայ:

Մխիթարեան Ուխտս դարաւոր անձուկ կապերով զօղուած իր երանաշնորհ Հիմնադրի օրերէն իսկ Զմմառեան ազգանուէր քոյր միաբանութեան՝ մինչ կը բերէ անոր իր խորին և անկեղծ ցաւակցութիւնը և եղբայրական մխիթարութեան ջերմ արտայայտութիւնը, ինչպէս նաեւ ամբողջ Հայ Կաթողիկէ Նուիրապետութեան Գերբերջ. Գլխուն, կը մաղթէ Աստուծոյ լիառատ օրհնութիւնն և օժանդակութիւնը վերահաս ընտրութեանց յաջողութեան համար՝ աղօթելով ջերմագին հանգուցելոյն համար որ արժանաւոր մշակի լիառատ պտուղներն առնէ վարձահատոյց Փրկչէն:

ԽՄԲ.